

## ՍՈՒԳՈՒՄ ՌԻՒԴԿԵՐԻ ՇԹԽՆԱՑՈՒԹՈՒԹԻՒՆ

Հայերէնագէտ ՌԱՍՈՎՃԱՎԵԱՆ Սոֆուս Բագդէ (Բաքվա), որ իւր ընտիր երկամբրութեամբ ծանօթ է Եւրոպացի արեւելքիտիաց եւ լեզուարմին ուսումնականաց, իւր երկու նոր երկամբրութեանց նկատմամբ աշեղկութիւն կռատայ առ մեջ ուզլրած նամական մը: Ի մէջ այլոց կը զրէ ռասուցապետն: “Հայերէն լեզուի իմ ունեցած հմտութիւն շատ տկար է եւ թերի: աշխարհաբար հայերէն աւելի գժուարութեամբ կը հասկնամ քան գրաբար: Հայերէնի լուս գրելու. կը համարձակիմ միայն այն պատճառաւ որ այս զարմանալիք լեզուն չնախող եւ լեզուաբնին գիտաց շատ քիչ ծանօթ է եւ շատ քիչ հետազոտած: Պրո. Կմահի (Երազումո) եւ Շթրայթպէրկի (Streitberg) ձեռք հրատարակուող՝ “Հնդիկ-գերմանական քննութիւնք” գրութեան մէջ իմ փոքրիկ մէկ յօգուած պիտի լցու տեսնէ մտածերս, որուն մէջ փոքրձմ” ըրած եմ” ի մէջ այլոց ստուգաբանարէն մէկնելու: Հայ լեզուին ընդունելութիւն-Նիշիան եւ Միջական հաստարաւելոյ: Այժմը զբաղած եմ եկիպուտական մումիայի երէզներուն վլայ գտնուած ետրուսկերէն մէտ արձանագրութեան քննութիւնը: Իմ՝ “Ետրուսկերէն եւ Հայերէն” անուն գրութեանս մէջ հաստատած եմ այն կարծիքը՝ թէ Ետրուսկերէնց շատ մըրձակայ է Հայ լեզուի, մասնաւոնդ թէ կրնայ ին Հայերէնի շատ տարրերով մէկ գաւառաբարբառ համարուիլ: Կը յուսամ որ այս կարծիք մումիայի երէզներուն վլայի արձանագրութիւնը անձխտելի կերպով պիտի ապացուի: . . . .”

“Ետրուսկերէնի պատճառաւ ուրիշ հետազոտութեանց գրդուեցայ, որոնք՝ խնայէն կը յուսամ, հայ ապգն եւ իւր ամենամեծաւոր ցեղակից աղքաց հնագյուն նախապատմական ժամանակի պատմութեան նկատմամբ մեծ նշանակութիւն պիտի ունենան: Կը հաստատեա որ Հայք Եւրոպից ամենէն առաջին քաղաքասկիրթ աղյուն ենա: Կերէկիք որ այսպէս անհարկութիւններ միայն վընեմ: Կը յուսամ թէ էպ այս ամամ տարւոց վերջնին կէսին այս լուսաներս գիտնական գրութեան մը մէջ պարունակ իւր կարենամ: ”

Այս նամակէն արգէն յայսնի է որ մեծանուն հնաբան ու լեզուաբնին Հայերէնագէտն հայ պատմութեան միջ ապատ մասին նոր լցու մը ափելու հետամաւս է: Անձկութեամբ կը սպացացնել կարենամ:

սենք հեղինակին յիշեալ գրութեանց, որ անշուաց լիուլի պիտի գոհացընեն ակնկալող բանաւութիւններն, եւ արդէն առ այս՝ հեղինակին համաւան իսկ բաւական գրաւական է:



## ՄԱՏԵՆԱԽՈՍԱԿԱՆ

ՌԻԻՀԱՆՆԻ Մ. ՊՈԶԱԾԵՍԱՆ: — Տեսական եւ զործնական մեթոդներէն աշխարհիկ լեզուիք: Տպար. ի կ. Պոլս 1890: Յօ Երևան 190: Գրին է կ. որշ.:

Խրամակ բուռուած է թէ լեզուի մը գլխաւոր եւ էտական միջնո՞ւթիւն քերակնառութիւն եւ բառարան: Հայերէն արդի լեզուն թէ եւ զուրկ է իւր բառարանէն, սակայն ունի այսօր բաւական թուով քերակնառութիւնք, որոնց մէջ չնշանաւոր տեղ մը կրնայ գրաւել Տեսական եւ գործնական քերակնառութիւն աշխարհիկ լեզուուն, զո՞յ ըստ ներանաց Հեղինակին մեր գիտութեանց առարկայ կը նենենք յօգուածուուիս:

Քիւզանդ Մ. Պօզամեան իւր գործնյան երկու խօսք յառաջարանին մէջ մեծապէս կը զրուատէ արդի լեզուն, երբ ի մէջ այլոց կըսէ: “Արդի Հայերէնս ապաքէն մեծ թուէք մ’առած է գէպ ի կատարելութիւնն . . . իւր զարգացման շրջանը մասն է այժմ”: Սակայն արդի Հայերէնի վիճակի այսօխի բարձր գրաւատական գրուարաւարժանին կ’ընծայանայ շատերուն հետ մեզի ալ: Կեզուի կը զարգացումն ու կատարելութիւնը կ’նետաղրէն հետինքն եւ կանուարութիւնն, որոնք լեզուաց էտական պայմաններն են: Լեզուի մ’եթէ պակիսի այս միութիւնը, հարկ է որ յաճախ շեղի յաջ եւ յաշեակ եւ երբեկ երբեք ալ զկայ առնու իւր զարգացման շաւղին մէջ՝ ամեն օր ամէն գրէս ներբեւ գերնով զատ կերպարանք եւ տարրեր գցն. բայց միշտ մալով ախեցի եւ տհաս. վասն զի զգրէկ է այն զօրութեանէն, որ միայն կ գունիւն կայ: Լեզու մ’եթէ չունի կանուարութիւնն, չի կնար ոչ միայն մէծ թուէք, առած ըլլալ գէպ ի կատարելութիւն, այլ եւ ոչ շարժիլ իսկ որովհետեւ ամէն քայլափոխն կը բախի անկանոնութեանց ժայռերու, որոնք կը նորուակն եւ թեւենս եւ: Կը կամուցընն յընթացից:

Որուն ծանօթչէ արդի Հայերէնի արդի այլակիր անմիօրինակութիւնն ու անկանոնութիւնը,

<sup>1</sup> Հոս մեր Խօսքը ու ըշակի արեւմուեան արդի թէդէ իւնական կառապահութեան մաքսական իւր ծիր ծիրովի որովհետու այս երկուց մըզաւացն այս օրս գեն ոյշալափ բոր է երկամակութեան իւնական վիճը: որ գժուարացի վերաբեր մէտ իրարու աշառամասն եւ բորովին միութեան աջ կրաքանէն, եթէ արտօքիքն եւ ներբեկ պարագաներն այսպէս շարունակ իրանց ընթացը: